





ճակը թեթեւցընելու, իրենց նպատակն էն հասում  
մեծարյան ժամանք, հետեւութեամբ այլեւայլ բա-  
շտառավենց զարդար գուսաւ ինչնին մը յատաջ ե-  
տաբայ այն շնորհեալ թղյուութիւններէն, եւ  
դաւառական իշխանութեանց կամայականու-  
թեամբ: Կրկնելով թիւգէի եւ Ուկոսլերի նախըն-  
թաց տեղեկութիւնքը՝ կը յաւելու Հալէպի հիւ-  
պատին նոյն ամսոյ 18ին գրածը թէ Այս օրերս  
ուրեմնէն (Կարբին եւն) հետիւոն հասաւ իրից  
ուղաներէ ուրեմնէ սովորութիւն հայ ինաւաց ու դղոց, ե-  
ւուել յատաջ շնորհապի հօս անմիջապէս  
չմեռան: Դրան հրամաննը՝ տակաւին բնակավայրին  
մէջ եղողները տեղերնին թղողու, խութեարի բան  
հէ վալու, որովհետեւ կարելէ եւ ուրեմն մէկ հասկածէլէ  
հուշէլ, եւ յաճախ այսպէս ալ կը գործադրեն:  
Հակառակ հրամաննին՝ նաեւ վնասութիւնը ընդունի-  
նելու բացառութիւն էն ըներ: Նաեւ ծանր էի ունու-  
ներն անորութիւնը իւ փոխութեանին: Վերջերս դար-  
ձեալ փոխադրութիւննը կ'ըլլան ուրի և Մուսու-  
լե Տէր-Զէր: Հակառակ Դրան այլակերպ հաւաս-  
ափացման՝ այս ամբողջն նույսակը հայ ուղին բնա-  
նլուն է: Այս տեղեկութիւնը կը վերջացընէ  
Հայէնլուհէ. “Թալասաթ պէյ, որուն մասդիր ընել  
տուի այս իրաց վեճակին մասին, թէեւ յօժարա-  
կամ իսուսացաւ դարման տանիւ, սակայն վէտ իր-  
ծէր թէ կենդրունին հրամանները ուրեմներուն Հայոց  
իսուսանեան եսիւն բարսուում ու յատաջ բերեն”  
(25 Սեպտ., թ. 175):

Եթէ այս տեղ ալ դեսպանը Կենդրունին  
կերպով մը բարի կամք մը կարծես կ'ենթադրէ,  
ուրիշ հեռագիր մը՝ ասկէ ալ յառաջ (ի պատաս-  
խանի Հալէպի հիւպատոսին Սեպտ. 14ին դրածին)  
ուրիշ բան կ'ըսէր. “Բարձրագոյն Դրան մէջ նորէն  
խօսեցայ ի Հալէպ հայ գաղթականաց աղէտալի  
վիճակին մասին: Թալասաթ պէյ իսուսացաւ նիւթե-  
ան օրինակին. սակայն իսուսանիւնց ու բազու-  
իսաց հնա հաւալուն ուրի խօսեցաւ (“արդայացուե-  
ան” 16 Սեպտ. 1915, թ. 173):

Եւ այսպէս ալ մնաց իրը նաեւ ապագային,  
ցորչափ ալ յաճախ կրկնուեցան նոյն ինդրոյ մասին  
դիմումները: Խոստում ու դրժում, դիմում եւ  
կրկնին խոստում եւ նորէն դրժում, այս ամէնը յա-  
ջորդեցին միշտ՝ ինչպէս յառաջ նոյնպէս ասկէ  
երը, եւ այն այլ եւս այս կողմանց բնիկներուն  
մասին, ցորչափ չէին տարագրուած: Միւս ամէնքը  
կ'երթային եւ պիտի երթային դէպի ի անապատ:

Տարագրելոց մեծ արտաքսում մը կը սկսէր  
գործնականին 1915 Հոկտեմբերին: Այս նկատ-  
մամբ կը գրէր Հալէպի հիւպատոսը զար-  
չուրիթ տեղեկագիր մը. “Երէկ հրամայուեցաւ  
14 օրւան մէջ քաղաքը մաքրել տարածուած Հայէրէ  
(20.000 հոգի): Առ այժմ կը հաւաքուին քա-  
ղաքէն դուրս հաւաքման բանակետին մէջ:  
Տարուէ հարաւ երիտուողին այլ եւս պէտի նէր-  
ծածուի տարագրութեան համար: Այս ընտանիք-  
ներն, որոնք սեպհական փոխադրութեան միջոց  
(այլ եւն) չունին՝ կետիւոս կը փոխադրուին: Ամէն  
ընտանիք ուղար մը պիտի ընդունի, կըսուի իրը  
աղին համար, բայց ասի յաճախ ի հարէկ սափ-  
պէտ եւ կը մնայ: — Վելայէթին առաջական իրաց

վարչն տուած տեղեկութեանց համեմատ՝ Ռուբու-  
ե կապահայք ուղ իւնդրուացուած հասաւուուծ էն  
40.000 հոգի: Ուրիշ խուռաներամ իմբէր Արէւարէն-  
Մէջին ու Հէսպանի Անտառլեռյակ համբաւ էն: Գէտէ  
հարաւ (արէւարէն Համբաւ, Ռուբու, Տէր-էւ-Զէր)  
“Քաղաքաբնակութեան” (“Ansiedlung”) էւուրու-  
թեան ժամանակ գաղթափոխութիւնը նէրէւան 1 խաղաղու-  
թեան ժամանակ գաղթափոխութիւնը կարենար  
յաջողցնել, թէեւ մահմետականաց գաղթեց-  
մունքն ալ նոյնպէս յաճախ ձախողած են. բայց  
այժմ ոչ դրամ ունի եւ ոչ պաշտօնեայ: Յամե-  
նայն գէպս բաղացած համար ունի բան իւ պէտի:  
Հաւաքետղներու (Konzentrationslager) համար  
աւ կանեւ իւ ուրիշն, ու բառականաւու ուլիւր, ու  
գիւղացւոց յեւեն վաւանու բնիւները, բնէւրը եւն:  
Ընդհանուր համոզումն այն է թէ բնլը բար-  
երեւլ մանաւան բառագարութեան էն: — Բաց աստի-  
թէ գերմանիա այս զանգուածային սպանութեան  
հաւանէ կ'ընդունին երկրիս ոչ միայն բոլոր քրիս-  
տոնեայք, այլ նաեւ մահմետական ժողովուրդը  
մաս մը գովելով, ուրիշ մաս մը պարսաւելով”  
(19 Հոկտ. 1915, թ. 185):

Այս զարհութելի ուղարկուական պատկերին  
քով, գծուած նոյն իսկ թուրք բարձր պաշտօնէի  
մը խոսուովանութեան համեմատ, կը նսեմանան  
յաջորդները: Գրեթէ աննշան է նոյն օրը Հալէպէ:  
Բայց ուրիշ անձէ (Հովման) զրուած տեղեկագիրը  
որուն սկիզբը կայ տեղեկութիւնն թէ Այսօրուրը-  
ծածել կամ սեպհական սայլ՝ անյանք բարձր ուլ-  
համարը (ն Selbstansiedlung): Այս վերջին կ'ետը-  
այլենայն գէպս այսպէս չմնաց: Իսկ մացեմուքը  
այլեւոյլ առաջարկներ են, որոնց մէջ նաեւ արտօ-  
նութիւն արտասահման գաղթելուն, — գործնական  
արդիւնք չէին կրնար ունենալ: Իսկ Ուկոսլեր շատ  
ընդարձակ մէկ տեղեկագրի մը մէջ կը դրէ. “Հոկտեմ-

<sup>1</sup> Այս եւ նախընթաց կոչման նշաններով խօսերին  
բնագրին մէջ յառաջ բերուած են իրեւեւ այն թուրք բարձր  
պաշտօնէին յատուկ բառերը:

2 “Եթէ, կ'ըսէ Հովման, նոյն իսկ զուա անսեմա-  
թեան տեսակիառ յիմարական այս զանգուածային սպանու-  
թեան ժումբ մը դնել մեր կողմանէ տակաւին մոտագրուած  
է եւ կարելէ է, ի նկատի կրնան առնուիլ: 1. Իրենց տեղա-  
թղողու բոլոր տակաւին շոտրագրուածները: ամէնէն առելի  
Հալէպի բնիւ ժողովուրդը (որ նոյնակէս տարագրման հրամանի  
մը գալէն երկիւղ ունի), ինչպէս նաեւ այն տարագրեալ-  
սերը, որոնք քաղաքներուն մէջ հաստատուն բնակութիւն  
գտած են. — 2. Անմիջապէս կազմակերպել գաղթեցունին  
դարամական մեծ զահողութիւնները ընելով. այս առթիւ-  
ցամարար՝ զիմութեամբ բնակութիւններուն համարական  
տալ որ (արտասահման) գաղթեն: Քանի որ հուան ինքնին  
մօտերս բազմաթիւ թշնամի օտարականներ Ասորիքի  
(Առաջա) արտաքսեց, զինուորական նկատումներն անհւան  
էջ 128—129: — Հման. § 12.



Բայց այս մասին յետոյ: Այժմ թողլով առհասարակ միջամտութեանց ու բացառութեանց խնդիրները, հարաւակողմանքն եւ միւս ամենը, պէտք է անցնիլ տեսնելու “արեւելեան” գաւառաց, եւ յատկապէս կարնոյ, արիւնալից պատմութեանը եւ զայն ալ հասցընել մինչեւ այս ժամանակակետը:

(Ըստ Հայոց պատմութեան)

Հ. Յ. Տ.



## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԲԵՐԵՔՆԵԱԿԵՆ ՆՈՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

(Ըստ Հայոց պատմութեան)

Ըստ ինքնանց:

**154.** “Դանդաղեալք են եւ ցնորեալք, թուի թէ երկիր շուրջ դայցէ զնոքաւք, ոչ եթէ արդարեւ շուրջ դայցէ, այլ հաստատուն անշարժ կայ եւ նոցա ախտին են այն կարծիք, եւ ոչ եթէ ըստ ինտենց ինչ ախտին ո, Ոսկեր, Մեկն. Պաշ. Ա, էջ 307. յոյն բնադրի վրայէն ուղղելի “սրբիւոց” = օտօչենա, ինչպէս անընդմիջապէս յաջորդող մեկնաբանական նախադասութիւնը, որ հայ թարգմանչին կողմանէ աւելցուած կը թուի, կրնայ հաստատել, “Քանզի զմի ինչ ի մեծամեծ արարածոց Յոյնք սրբիւ կոչեն ո, տես նաեւ “Ըստ մարդկան տեսչութեանն, ըստ սրբիւոց” արարածոց աշխարհիս եւ ոչ ըստ Քրիստոսի. տակաւին (ի) յանդիմանութիւն խտրանաց աւուրցն միսի. “սրբիւոց” աշխարհի՝ զարեգակն եւ զուսին կոչէ որպէս եւ ի դաշտացւոց թղթին ասէր եթէ Զիարդ դարձեալ դառնայք ի տկար եւ ի տառապեալ սրբիւուն, այսինքն յարարածուն . . . զի եթէ աշշ ևարհս իսկ չցէ ինչ, որչափ եւս առաւել սրբիւուն, այսինքն մի մի ինչ յարարածոց՝ արեգակն, լուսին, երկիր, երկիր, ծով, անդ, էջ 585—586. “ոչ քարինք եւ ոչ տունիք եւ ոչ անառունք եւ ոչ սրբիւուն, այսինքն համաւրեն իսկ երեւելի արարածքն, անդ, էջ 575. ինչպէս հոս Ոսկերերանի թարգմանիչը Ա. Գրոց “Պատրիութ փոխած է սրբիւ-

ընտանիքնեն հանուիլն ու տարափուիլը “տարակուսի տեղի վ թողուրոց, “Ով որ թուրքից ընտանեկան կեանքն ու բարյականութիւնը դիտէ, չի կրնար մերժել այն զգացումը թէ հոս վարդապատճենութեան մը (Infamie) կը գործուէր, եւ չենց կրնար զսպել մեր ապահնըն այն անդադիտունիքն մասին, թէ գերմանական լնկերութեան մը այսպիսի հրամանակիր մը կրնար իբր պատասխան խարել թուրք իշխանութիւնը, ու

իւն յունաձեւին, նոյնպէս Եղնիկի “առիւտնի փոխարէն (“քանզի մարդոյ մարմին ի չորից առիւտնի խառնեաթիւն է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրութենէ եւ ի ջերմութենէ, էջ 80—81) Այիթալահի մօտ ունինք “սրբիւուն”, զոր լեռ թեռնլու է անտարակոյս “սրբիւուն”. “ասին գործեալ բնութիւնք եւ չորքն սրբիւուն, այսինքն ջերմութիւն, ցամաքութիւն”, Բաղմակէպ 1911, էջ 565. Բառիս փոխառութեան մասին տես Thumbr. գիտողութիւնը Byzantinische Zeitschrift IX, էջ 401 եւ Վարդանեան, Կիւթեր հայերէն բառադրութեան 1920, էջ 35—36):

### ԹԵՇԵԼԱԳՆԱցութիւն:

**155.** “Ո՛չ միայն ամուսնանան, այլ եւ գնոյ եւս զանձինս տան . . . ոչ ի լաւութիւն գերդաստանց, այլ է Անդեստագնութեան հային”, Ոսկեր, Մեկն. Մաթ. Բ, էջ 448. ինչպէս այստեղէն, նոյն պէս ՀԲ. Էն (Անդեստագնութեան = արագլութացութիւն, այսի լաւութեան, Ոսկ. մ. բ. 3) Ծննդելու է այս բառը, քանի որ յոյն բնագիրը ունի ձևական բնութերցուածը եղած պիտի ըլլայ անտարակոյս է Անդեստագնութեան, այսինքն որ “Անդեստագնութեան”, Սեբեր, 53, կամ “Անդեստագնութեան կիւրեղ, Մեկն. Ղեւտ. թղ. 63ա:

### ԹԵՇԵԼԱԿ:

**156.** “Աէր յաղթէ զատելութիւն եւ ջնիւ զմելու անաւրէնութեան . . . բեկանէ շնեւուիւն շարցն, Զգաւուն, էջ 336. այս հատուածը յառաջ բերելով ՀԲ. կը մեկնէ “փոքրիկ եւ տկար թեւ եւ թիակ ուսոցն (Ա, էջ 808), նոյնպէս Անտոնelli, “frangit brachia malorum (էջ 413). բուն բնագիրը սակայն ունի յառաջ, կամ այսպէս նաև Բերի գերմաներէն թարգմանութիւնը՝ Netz էջ 219. այս իմաստով արդեօք մեկնելու է Ոսկեր եւ բանի մէջ գործածուած սրբաւուն ալ. “զապարմանցն նեւակն խառնեալ”, Մեկն. Մաթ. Գ, էջ 66 = “ապարումները ցանցած եւ խառնուած”, կամ ուրիշ նմանագոյն թարգմանութեամբ՝ հակառակ ՀԲ. ի տուած “Ճակ կայ քղանցք վեղկից վրանացն եւ թուանեանի “պղտիկ փեղկ”, (Հատ. Ընթ. Ա, էջ 109) մեկնաբանութիւններուն. Զգաւուիթիւնը առաջ տեղ ալ գործածուած է բառս՝ “թռչնի ամփրառանց նեւոցն եւ չնչէ հողմ առանց նեւուիցն”: